

ԿՐՕՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒՄԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԸՍՏ ՀԱՄԱՏԵՍԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Գ. ԳՂՈՒԽ

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԳԻՐԸ

(Նոր. Սիս 1935, էջ 106 էն)

«Շղերուք կատարեալ, որպէս և Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է»։ «Րքան աւելի փառաւոր կերպով շողայ այս իտէալը, այնքան աւելի լուրջ և անաւոր կը թուի ան մեզի։ Վասնզի մարդը — անձնասէր ըլլալուն համար — բնականօրէն մեղանշական է. լոյսի Աստուծոյն մասին զգայուած սէրը մեղքին վրայ տարուած յաղթանակով միայն կրնայ իրականանալ։ Ի՞նչ ընել ուրիշ։ Քրիստոսի հրաւերն ընդունելով պայքարին մասնակիչ ուղղով պիտի կարենա՞յ միայն իր ոյժերովը յառաջանալ կուրի ասպարէզին մէջ, և ինքն իրմով մօտենալ Աստուծոյ։ Ա՛յս է, ինչպէս ժամանակակից մեկնիչներէն և քննադատներէն շատեր խորհած են, աւետարանական ուսուցումին իսկական հիմքը։ Ըստ Պատէրի, զոր օրինակ, համատեսականներուն Քրիստոսը մարդուն անձնական ձեռնբեցութեանն է որ կուսուց կ'ընէ։ Անոր անձանօթ է, կ'ըսէ, միածին Որդիին միջնորդութեան վարդապետութիւնը, զոր աւելի ետքը ընդլայնեցին Պօղոս և Յովհաննէս։ Մարդս իր կամքին ճիգովն է որ ձեռք կը բերէ ճշմարիտ արդարութիւնը։

Ի՞նչ վերջերս, շունգալից գասընթացքի մը ընթացքին, նմանօրինակ տեսութեան մըն է որ պարզից Հառնաք իր բարձր կեդիւնակութեամբը։ Յիսուս, վարդապետեց ան, իր անձին հանդէպ հաւատք ըսելով ուրիշ բան չէր հասկնար, ի՞նչ ոչ կատարել իր պատուէրները։ Տարակոյս չկայ թէ Քրիստոս որ եւ է անձէ աւելի ինք իրագործեց կրօնական կանաքին էութիւնը։ Ոչ ոք իրեն չափ կը ճանչնայ երկնաւոր

Հայրը. ինք միայն կրնայ զայն ճանչնել աշխարհի. ու ինքը կ'ընէ այդ բանը՝ ոչ միայն իր խօսքովը, այլ եւ իր լինելութեան կերպովը ընդհանրապէս, իր գործելութեան ներդրութեամբը, իր տառապանքներովը։ Եւ սակայն, այս ամենուն մէջ, պէտք է լաւ հասկնալ իր միտքը։ Թո՛ղ մարդս Աստուծոյ հաճելի, ու փրկական զործը կատարուի. ա՛յ Յիսուսի զործ չի մնար բնաւ։ Քրիստոս է և կը մնայ — և այսուփ միայն եւ ոչ աւելի — Առաջնորդող մը (initiateur) բոլոր դարերուն համար։ Անիկա մարդկային ամէն գիտակցութեան առջև սա մեծ հարցը կը դնէ. կա՞մ յախտնեականութիւնը պիտի ընտրես և կամ երկրաւոր շահերը, կա՞մ խոնորհութիւնը և սէրը և կամ անհատական արգարութիւնը և անձնասիրութիւնը, կա՞մ լուսոյ Աստուծոյն պիտի ծառայես և կամ Մամոնային պիտի անձնատուր ըլլաս։ Եթէ անպամ մը ընդունուի այս կէտը, ա՛յ ոչինչ պէտք կ'ըլլայ աւելցնել Աւետարանին վրայ. Հայրը միայն, և ո՛չ թէ Որդին է առարկան Յիսուս — Քրիստոսի քարոզած շնորհաց պատգամին։

Ա՛յս է ահաւաստիկ, մերձաւորաբար այն վարդապետութիւնը, զոր իբր կէս զարէ ի վեր կը սորվեցնեն ազատական բողոքականութեան ամենէն աչքառու ներկայացուցիչները։ Անկարելի պիտի ըլլար, արդար, ուրանալ ինչորոյն ծանրութիւնը. ամէն ինչ կը կոյնանայ գիտնալուն մէջ թէ սուրբ Գիրքը մինչև ո՛ր աստիճան օրինաւոր կը ներկայացնէ զայն։ Աւետարաններուն համեմատ, ի՞նչ բան է Յիսուս ինքն իր մտքին և իր անձին՝ Աստուծոյ թագաւորութեան հետ ունեցած յարաբերութիւններուն մասին։

Այս հարցը ուսումնասիրած ատեննիս, պէտք է զիմնից այն բառերուն։ զորս Տէրը գործածած է իր մեծիական գիրքը որակելու համար։

1. Նախ և յառաջ, ի՞նչ կը նշանակէ Որդի մարդոյ բացատրութիւնը, զոր Յիսուս կը սիրէր տալ իր անձին։ Ըստ Իմմէրի, անիկա կը ցուցնէ «Քրիստոսի խոնարհումին և բարձրացումին միջև եղած հակադասութիւնը», սա կրկնակ երանգովը սակայն՝ թէ՛ Քրիստոս մերթ իր խոնարհութեանը մէջ է որ երևան կը բերէ իր մե-

ծուծիւնը, և մերթ հակադարձաբար: Պատէր Որդի մարդոյ կոչումին մէջ աւելի ինքզինքը այդպէս կոչողին մարդկային նշակարարիբը կը մատնանշէ. հրէական մասնաւորականութեան դէմ հակազորբէն՝ այդ բառը պիտի նշանակէր իթէ՛ ոչ իտէ՛ալ մարդը, այլ գէթ այն՝ որ իր մէջ կը կրէ բոլոր մարդկային զգացումները եւ որ կը համապատասխանէ բովանդակ մարդկային տնջանքներուն: Ռոյս այնպէս կը համարի թէ սոչ մարդեղութեան նիւթական իրողութիւնը և ոչ ալ մեսիայութեան աստուածաբանական իրողութիւնն է որ կը նշանակէ Որդի մարդոյ անունը. այլ թէ՛ բարոյագիտական և թէ՛ աւետարանական իրողութիւնը բարոյական իտէ՛ալին իրականացմանը յանձին անոր որ այդօրինակ անունի մը առանձնաշնորհու՛մը կուտար ինքզինքին»:

Անշուշտ ճիշդ եւ կարեւոր նշմարներ կան յառաջ բերուած այս յատկանշութիւններուն մէջ, ինչպէս և գեռ անոնց մէջ, զորս կարելի է աւելցնել ատոնց վրայ. անհրաժեշտ է սակայն դիտել տալ թէ, հասուէրի և Ռոյսի, զոր օրինակ, այս հաստատումներուն հակառակ, Տիրոջը բերնին մէջ բացորոշ է Որդի մարդոյ տիտղոսին մեսիական արժէքը: Այդ բառին՝ Դանիէլի պատգամին հետ աղերսը բաւական է արդէն հաստատելու համար այս վարկածը. վասնզի, «Որդի մարդոյն որ ընդ ամպս կ'իջնէ, և որուն շնորհուած են «փառքն ու թագաւորութիւնը», դիրբին չէ անջատ մըմունել Մեսիայէն» (Դան. է. 13, 14, 14. հմտ. Բ. Թագ. է. 12, 13, 16. Եսայի Թ. 5, 6 ևն). ընդհանրապէս ընդունուած է որ այս նշանաւոր հատուածը այդ իմաստով կը մեկնաբանէին փրկչին ժամանակակիցները: Հրէական Յայտնութեան այս ուշագրաւ բացատրութիւնը իրեն համար գործածելով, Յիսուս կը ցուցնէ թէ Մեսիային բարձր դիրքը ունի ինքը, թէ Եհովային Օսծեալն է ինքը, որ աշխարհ է եկած՝ Աստուծոյ յաւիտենական թագաւորութիւնը հիմնելու համար հոն:

Այս եղբայրացութիւնը աւելի ևս յըստակօրէն դուրս կուգայ Աւետարաններուն կարգ մը նշանակալից խօսքերէն: Մեր նախորդ ուսումնասիրութեամբ ցոյց տուինք այն յարաբերութիւնը, զոր փրկչի պատ-

նանիշը բաւ Յովն. Մկրտչի գործին և Որդոյ մարդոյ գործին միջև. մերձեցում՝ որմէ ինքնին կը մակարերուի թէ այդ Որդին մարդոյ է նոյն ինքն խոստատուած Ազատարարը (Մտթ. ԺԱ. 10, 14, 19): Ուրի՛շ մէջըրեում: Երբ փրկչիւր, Կեսարիա փոփոկանի մէջ, իր շուրջը եղողներուն կը հարցնէ թէ «Զի՞ ոք ասեմ զինէն մարդիկն թէ իցէ Որդի մարդոյ». Պետրոս կը պատասխանէ. «Դո՛ւ ես Գրիստոս». ու Տէրը կը պատուիրէ անմիջապէս որ ոչ ոքի չըսեն զայն. ինչ որ կ'ենթադրէ թէ ինք կ'ընդունի այդ երկու բառերուն հոմանշութիւնը. թէպէտ աւելի կը նախընտրէ որ յայտնի համարձակ կերպով իրեն չլիբարագին տիտղոս մը որ կրնար բորբքել Իսրայէլի վատառողջ յոյսերը: Որդոյ մարդոյ է որ կը վերագրէ նոյնպէս մեղաց թողութեան, վերջին գատաստանին և փոռօք գալիք թագաւորութեան ատանձնաշնորհները (Մտթ. Թ. 6, ԺԳ. 41, ԺԶ. 28, ԺԹ. 28, ԻԷ. 31, ԻԶ. 64): Կը յիշեցնեմ վերջապէս ինչ որ յոյժ մանրամասնօրէն ցուցուած է Կեսանք Յիսուսի ին մէջ, այսինքն թէ իր գործին սկիզբէն իսկ Յիսուս համոզոււմը ունեցաւ ճշմարիտ աստուածպետական թագաւորն ըլլալուն, բայց ժողովուրդին գեռ անհասկնալի մնացած (Յովն. ԺԲ. 34): Որդի մարդոյ բառը գործածեց, իր անձին հաւատալիքը չը պարտադրելու համար օտարներուն, որոնց հաւատքը պէտք էր բոլորովին ազատ մնար:

Պէ՛տք է ատկէ հետեցնել թէ Փրկչին սիրած այդ անուանումը մեսիայութեան ընդհանուր դադարափոքէն տարբեր բան մը չի ցուցնուր ընաւ, և թէ իր միծմարելու թիւնը քօղարկելու փափաքին պատճառաւ է միայն որ Յիսուս կը նախասիրէ ժողովուրդին նուազ ընտանի այդ բացատրութիւնը: Կը խօրհիմ թէ այդպէս մտածելով՝ բացարձակ նոյնութիւնը հաստատելն շատ աւելի հեռու պիտի երթայինք. եթէ Գրիստոս Որդի մարդոյ տիտղոսը կուտայ ինքզինքին, ոտով իր նպատակն է ոչ միայն նշանակել իր կարգը երկնային թագաւորութեան մէջ, այլ նաև, ինչպէս յիշատակուած յատկանշումները կը հաստատեն, ցուցնել իր աշակերտներուն թէ ինքը ինչ կերպով կը հասկնայ կատարել իր ստանձնած պարտւոյնը:

Այս տոթիւ, կ'արժէ որ ի վեր հանուին սա երկու գաղափարները .

ա) Հրէից աշխարհիկ իմացումներուն զէմ ուղղակի հակադրութեն, Որդի մարդոյ խօսքը բացորոշապէս կը նշանակէ Փրկչին և իր գործին խոնարհութիւնը :

բ) Բաց աստի, մեզի այնպէս կը թուի թէ, ատով Յիսուս կը հասկնայ իսկական մարդը, մեր ցեղին ճշմարիտ ներկայացուցիչը, ինչ որ կը հետևի այդ մտածումին ամենէն քիչ նպաստաւոր — այսպէս ըսենք — սուրբ գրական հատուածէն: Դանիէլի գրքին տեսիլքին մէջ (է. 13, 14), արգարև, մարգարէին զիտած «Որդի մարդոյն» անվիճելիօրէն գերբնական կարողութիւն մը ունի. և սակայն, երբ գայն կը հանդիպողքէ երկրաւոր միպատուութիւնները նշանակող ճիւղային զգաններուն (Հ. 3-7), տեսանողը, որչափ կարելի է դատել, իր խորհրդաւոր լեզուով կը յիշեցնէ սա խորունկ ճշմարտութիւնը թէ Աստուծմէ հեռացող մարդը զագանական վիճակի մէջ կ'իյնայ, մինչ Տիրով կամքին հնազանդութիւնը իր բնածին անձնապատուութիւնը այսինքն արժանաւորութիւնը կուտայ իրեն. վասնզի աստուածայունչի այդ հաստածը ընդ ամպս եկող այդ էակին աստուածային առաւելութիւններ կուտայ, ցուցնելու համար միայն թէ Աստուծմէ սերած մարդութիւնը, Աստուծոյ նմանելու համար, ուրիշ բանի պէտք չունի եթէ ոչ լինելու այն ինչ որ ինքն է ըստ ինքեան (Մենդ. Ա. 26): Այս խորհրդանշականութիւնը կամայական չէ, քանի որ համաձայն է Դանիէլի Յայտնութեան նման առեղծուածային բոյց հարուստ և խորունկ նկարագրութիւններ ունեցող գրքի մը ոպոյն. ամէն պարագայի մէջ յօղը, որ պատահականօրէն չէ անշուշտ որ կայ բոլոր համատեսական յայտարարութիւններուն մէջ, կը վկայէ թէ Յիսուս ինքզինքը Որդի մարդոյ (le Fils de l'homme) կոչելով՝ այն համոզումը ունի թէ ինքը մարդկութեան որ և է մէկ անհատն լաւագոյն է իբր մարդ նոյն իսկ, թէ ինքը ատով առանձին տեղ մը կը վերապահէ իրեն, և թէ բոլորովին բացարձիկ դիրք մը կը վերապահէ ինքզինքին:

2. Բայց եթէ Տէրը նախասիրաբար այդ անունը կ'ուզէ, ինչո՞ւ իր շուրջը ե-

ղողները զինքը աւելի կ'ողջունեն Որդի Աստուծոյ տիտղոսովը, զոր ինքն ալ կ'ընդունի, և որուն մտախառն իմաստ մը պարունակող բացատրութիւն մ'ըլլալը կը հասկցուի հաւաստապէս Մատթէոսի (ԺՁ. 16), Մարկոսի (ԺԳ. 61), Դուկասու (Գ. 41) յայտարարութիւններէն, են. : Հարց է գիտնալ թէ այս խօսքը ի՞նչ չափով կը ներկայացնէ մեզի Փրկչին տնձն ու գործը: Ասիկա երբեմն շատ հասարակ չափի մը իջուցուած է: Ըստ Հին Կտակարանի, Խորայէլ՝ ընդհանրապէս, և աստուածպետական թագաւորը՝ մասնաւորապէս, «Որդի ենծովայի» կը կոչուին (ել. Գ. 22, Ես. ԿԳ. 16, Երեմ. ԼԱ. 9, 20, Ովս. ԺԱ. 1, Մաղ. Ա. 6, Բ. Թագ. է. 14, Սաղ. Բ. 7). ու այս բացատրութիւնը հնազանդութենէ զատ ուրիշ բան չի նշանակեր: Ըստ ինքեան, Որդի Մարդոյ կոչումը իմաստի լայն առում մը ունի ուրեմն և կրնայ գտնապան կերպերով մեկնաբանուել. Ի՞նչ է սակայն անոր սորժէքը համատեսականներուն ուսուցումին համեմատ:

Պէտք է գիտել տալ նախ թէ համատեսականները Փրկչին բերանը երբեք չեն դներ այդ խօսքը. աշակերտները կամ ամբոխն է միշտ որ Յիսուսի կուստան այդ տիտղոսը (Մրկ. Գ. 11, Մտթ. ԺԳ. 33, ԺՁ. 16). մինչ այդպէս չէ չորրորդ Աւետարանին մէջ (Թ. 35, Ժ. 36): Քրիստոս ինքն իսկ «Որդին» կը կոչէ ինքզինքը (Մատթ. ԺԱ. 27, Մրկ. ԺԳ. 32, հմմտ. նաև մըշակներուն և հարսանիքի խնճողքի առակները. Մտթ. ԻԱ. 37, ԻԲ. 2), կամ աւելի յամայն այդ յարաբերութիւնը կը մատնանշէ Հայր անունը տալով Աստուծոյ (Մտթ. է. 21, Ժ. 32, ԺԵ. 13, ԺԸ. 10, 35 և այլն): Կրնանք սակայն հարցնել թէ արդեօք ամենակալը Քրիստոսի հայրն է ա՞յնպէս ինչպէս է միւս մարդերուն առհասարակ. մինչև մէկ աստիճան պէտք է այդպէս ընդունել, կ'երեւի, քանի որ երկու պարագային ալ նոյն բանն է որ կը զործածուի: Սօսքին ձևին մէջ նոյն իսկ, չկայ բան մը որ Փրկչին էապէս տարբեր առանձնաշնորհում մը տայ: Եթէ Քրիստոս Աստուծոյ Որդին է՝ ծանօթութեան և կիսնքի կցորակութեան շնորհիւ (Մտթ. ԺԱ. 27), Հօրը կամքին ցուցուած հնազանդութիւնն ալ, աշակերտներուն համար

միթէ Աստուծոյ որդիութեան տունոց արքայական այն ճամբան չէ՞ (Մտթ. Ե. 9, հմմտ. 45, Ղաւկ. 2. 35, Ի. 36): Միայն թէ անոնք Աստուծոյ որդիները կ'ըլլան՝ երբ փոխուին ներքնապէս (Մտթ. Ե. 44, 45), ինչ որ Փրկչին պարագան չէ անշուշտ, որուն կացութիւնը աննման է այս նկատմամբ: Բայց, յատկանշական պարագայ, Յիսուս միթէ ինքզինքը չ'իլացնէր իր եղբայրներուն, երբ անոնց հետ կ'ըսէ «Ճալը մեր», խօսք՝ որ անգամ մը միայն կը տեսնուի տէրունական ազօթքին գլուխը, այսինքն ազօթքի մը մէջ որ շինուած է աշակերտներուն համար և ո՛չ թէ Քրիստոսի, ինչպէս կարելի է հետեցնել առ երկու նշաններէն: Առաջինը այն է թէ երբ Յիսուս անոնց կ'ըսէ. «այսպէս կացէք զուք յազօթս», կը թուի հասկցնել թէ խնդրոյ առարկայ եղած բանը իրենց գործածութեան համար է միայն: Երկրորդը, այն է թէ զանոնք կը հրաւիրէ Աստուծո՛մէ թողութիւն խնդրել իրենց մեղքերուն համար, ինչ որ պիտի չկարենար ընել ինքը, որ արդարն է, և իրաւունք կուտայ ինքզինքին՝ թողութիւն տալու ուրիշներուն մեղքերուն (Մտթ. Թ. 2, ևն.):

(Շարունակելի)

Ժ. Գ.

«ՆՈՎԻՆ ՄԱՐՄԵՈՎ»
ՅԱԻԻՏԵԱՆՆԵՐՈՒ ՎԱԽՃԱՆԸ

— ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱԻ

Գոյնակղութեան քար մ'եղած է Բըրիստոնէական կրօնի ուսուցման կարևոր տարրերէն մէկն եղող մարմինի յարուբեան վարդապետութիւնը շատերու համար, ըլլան անոնք Քրիստոսի հօտէն ներս կամ դուրս գիրք բռնողներ: Ամէնէն անբանաւոր յայտարարութիւնը կը թուի ան բազմաթիւ մարդերու. ամէնէն անբանաւորը՝ զոր Քրիստոսի Եկեղեցին ըրած ըլլայ, և նետա՛ր՝ գարեբու և մարդերու առջև՝ ճշմարտութեան մը պիտակովը: Կը թուի ան հաւաստում մը՝ գրեթէ հայոյանք՝ մարդկային իմացականութեան դէմ: Կան, նոյն իսկ եկեղեցականներ՝ որ խիղճ կ'ընեն անզրպապաշտու և խօսելու սնոր վրայ — նախապաշարեալ և արդէ երեւնալու վախէն — ո՛ր մնաց պաշտպանելու գայն:

Քրիստոնէական յայտնութիւնը անասան է իր բանաւորութեամբը՝ երբ ան հասկընալ կրցողներու կողմէ սերտուի և հասկըցուի իր ամբողջութեանը և իր մասերուն համակարգութեանը մէջ:

Հասկցողութեան փորձ մ'ընելու համար սակայն մեր կողմէն՝ նախ պէտք է որոշենք մեր դիրքը՝ մտածութեան կալուածին մէջ՝ հանդէպ ուրիշ դիրքերու, զորս կը բռնեն մարդիկ՝ տիեզերքի եւ անոր պարզած երեսիցներուն վերաբերմամբ:

Կը մերժենք կանխաւ չգիտակատութիւնը և սկիստիկութիւնը. վասնզի վստահ ենք թէ մեր և տիեզերքին, և ասոնց գոյութեան և շարժումին ուրացումը, և գանոնք ճանչնալու պէտքը՛ն ուրացումը, գերազանց և անճառ յիմարութիւնն է: Այդ ուրացման իջնողները, իրենց բոլոր ծըպտումներով միասին, կը նկատենք արհամարհելի ոչնչութիւններ: Մտար, կը խորհրդէ, կը ըսէ և կընայ՝ երթալ դէպի ճշմարտութիւն, և ասոր աւելի կամ նուազ մօտ կէտերու կրնայ հասնել: Չենք ընդունիր թէ մեր աչքին, մեր ձեռքերուն — մեր զգայականներուն — զմիզ հասցու-

ԽՈՐՀՈՒՐԳ ԵՒ ԽՕՍԳ

Ըսել թէ մարդը նպասակի դիմող կենդանիի հակ մրև է, շուել է թէ մարդը կը պաշտէ կամ պիտի է պաշտէ: Կրօնը այն դրոսքիսն է՝ ուրուն միջոցաւ մարդ կը պաշտէ: Արդ, ի՞նչ է մարդուն համար պաշտամունքի առարկան. — անշուշտ ոչ վերացական գաղափարները, ոչ իւրերը, և ոչ իսկ մարդիկն են որ կը կազմեն այդ առարկան, այդ գոմարութիւնը այն բոլոր գործընկերական արժեքներուն, գոյս մարդ կրնայ տեսնել կամ խորհիլ, իրենց կասարելութեան վիճակին մեջ: Բայց կրօնը կը ցուցնէ մեզի թէ բոլոր այդ արժեքները կան միայն Անոր մեջ՝ որ Աստուծո կը կոչուի: